

տացորենի մշակութեամբ, և մանուկը կը կը ստանայ մօրը անունը, մայրական՝ եր ամուսինը կ'երթայ կնոջ տունը, մինչեռ այսօր կինը կ'ընկերանայ ամուսնին։ Ա-պահովարար ընկերվարութիւնը պիտի մերծէ թէ՛ մէկը և թէ միւսը։ Հաւատարիմ հաւատարութեան սկզբունքին՝ կը ջնջէ ընտանեկան ամէն կազմակերպութիւն։ Կինը հաւասար կը սեպէ մարդուն. հաւասար իրաւունքներ կու տայ ընկերային և քաղաքական ամէն կալուածներուն մէջ։ Բնոտանիքը նպաստաւոր վայր մըն է բրնձկան և ստացական անհաւասարութիւններու։ Ուստի ընկերվարութիւնը կ'ազատազրէ կինը ընտանեկան հոգերէն և ամուսնոյն հեղինակութենէն։

Ենթազրելով որ ջնջուի ժառանգականութեան փոխանցումը, հայր մը տրցնելով 40-50 տարեկանին կրնայ ստանալ բարեկեցիկ վիճակ մը, մինչ զեռ դրացին զուրկ է ատէկ։ Իր տղան կը ծնի և կը զարգանայ աւելի նպաստաւոր պայմաններու մէջ՝ քան զրացւոյն զաւակը։ Որքան ալ օրինապահ ըլլայ ծնող մը՝ պիտի փափարի փոխանցել զաւակին հարըստութեան մէկ մասը և անշուշտ պիտի զտնէ ո՛ և միջոց մը։ Ենթազրենք ջնջուած անհաւական սեփականութիւնը, պահելով ընտանիքը։ Խելացի հօր մը և խելացի մօր մը զաւակը ապահովարար շատ աւելի հաւանականութիւն պիտի ունենայ օժտուած ըլլալու՝ քան խելացի հօր մը և տգէտ մօր մը, կամ տգէտ հօր մը և խելացի մօր մը, կամ տգէտ հօր մը և տգէտ մօր մը զաւակը։ Ինչ որ ալ ըլլայ արդարութեան հմայքը՝ ականաւոր հօր մը զաւակը աւելի առանձնաշնորհեալ պիտի նկատուի քան անձանօթ գիւղացիի մը որդին։ Անհատի մը այս ինչ անունը կը ելք լսելայն յանձնարարութիւն մըն է։ Ա՞ղ ընկերվարական պիտի պնդէ թէ ժոռէսի մը զաւակը փայտահատի մը որդւոյն հաւասար նկատուելու է։

Ինչպէս կը տեսնուի՝ ընտանիքը կը սպառնայ հաւասարութեան, հետեւարար ընկերվարութեան սկզբունքին և վերջնս

կը ջնջէ ընտանեկան կազմակերպութիւնը։ Քրիստոնէութիւնն ընդհակառակը բարձրացնելով կնոջ զիրթը, պատրաստելով զայն ընտանեկան և ընկերային պարտականութեանց՝ կը պարտադրէ ընտանիքի պաշտամունքը, ամուսնութեան անլուծելութիւնը։ Յունական և Հռոմէական ընկերութեան մէջ կինը գերին էր ամուսնոյն։ Մրգսէ կը դասէր զայն ստացուածքներու կարգը, ծանրաբարոյ Մանուն կ'արգիլէր կնոջ քանի մը վայրէեանէ աւելի խօսիլ մարդու մը հետ։ Միայն ըրիստոնէութիւնը նկատեց կինը ճշմարիս անձնաւորութիւնը մը, օժտուած միեւնոյն իրաւունքներով ընտանիքին և ընկերութեան մէջ, որքան կը ներեն բնութեան զծած սահմանները, միշտ համաձայն անհատին բնութեան։

ԽՈՐԵՆ ԳԱԱՐԿԱՍՏԱՆ

(Ժարութակելի)

ՀԱՅԿԱԿԱՆ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՏԿԵԱՆ ՑԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԻՆ ՄԵՀ

Վենետկոյ նախկին հայ զաղութը, Հասարակապետութեան ատեն, առևտորական հրապարակի վրայ բաւական զործունէութիւն ունեցեր էր, և աշքառու դիրք մը կը զրաւէր զինը յատկանշող առևտորական ճարպիկութեամբն ու յաջողակութեամբը։ Տարիներու ընթացքին սակայն այլասերումի ախտը՝ մեր ցեղային գոյութեան հետ միամին, անհետացուցած է հայ առևտորական կեանքը։ Եւ այս եղական քաղացին մի քանի խորհրդաւոր անկիմները կը հանդիպիս՝ միայն հայուն անցեալը յիշեցնող ծածկուած մէկ երկու անշուրք յիշատակներու մասցորդին։

Ակերջին աղէտներէն մազապուր՝ ներկայ փոքրիկ հայ զաղութը իր զործունէութեամբը վէճնետկոյ մէջ զարձեալ իր ներկայութիւնը զգալի կ'ընէ։ Աշխարհածանօթ է վենետկեան ապակեցինութեան հա-

րուստ ճարտարարուեստը, նրբերանգ մուզայի իրու շինութեան գաղտնիքը: Ալդրիականի Դժխոյին զօրեղ մէկ ջրդն է այս գեղարուեստը, որուն մէջ դարերով միշտ յառաջադէմ եղած է ան:

Բազմաթիւ զործարաններ՝ աշխարհիս ամէն կողմ կը տարածեն իրենց պատրաստած ապակեայ շքեղ զարդերը և մոզայիք ուլունքները: Վենետիկ այցելող անհամար օտարականներ՝ մոզայիք զարդ մը, ապարանջան կամ մանեսակ մը զնելը կարծես իրենց զրուապոյտի հաճելի պարտը մը կը համարին:

Երկու արթնամիտ ու հեռատես հայ երիտասարդներ Պ. Ս. Մկրեան և Պ. Ցովէ: Բոսպորյագիւան, ընկերակցարար մոզայիքի արհեստով զրադելու յանդզնութիւնը ունեցան: Վենետիկոյ մէկ անկիւնը փոքր զործատեղի մը բանալով՝ 7-8 աշխատաւորուէիներու զուրիւ կեցած սկսան յամառորէն աշխատիւ ու պատրաստել տալ վենետիկեան մոզայիք ուլունքները: Անոնք ըմբռնելով սկսուած զործի ոսկին՝ գեղանի սեռին ճաշակին համեմատ նորոյթ ստեղծելու ձեռնարկեցին: Խնդիրն յանդուգն՝ ու թերես ծիծաղեղի նկատուած ծեռնարկը անյապազ լուրջ յաջողութիւն մ'ունենալ սկսաւ:

Մոզայիքի անթիւ խանութիւներ ստիպուցան հրապարակ մտած – հայ մտքի ծնունդ – նորոյթ ուլունքներով և հետաքրքրութիւն, որոնք շատ գեղեցիկ ու նրբաճաշակ երանգներով շինուած էին: Անոնք արհեստի նոր գաղտնիք մ'ունէին: Հազիւ 8-9 ամիսէ ի վեր գոյութիւն ունէր “La Perla”, հայ մոզայիքի զործատունը:

Խնչակէ ամէն տարիներ, այս ամառս ալ քաղաքիս մէջ տեղի ունեցաւ ձարտարարուեստի և Վաճառականուրեան Յուցահանդեռը: Ա La Perla ոն ևս իր պատրաստած մոզայիք ուլունքները ցուցադիրու քարերախտութիւնն ունեցաւ: Այդ կտորները այնքան լաւ ու գեղեցիկ շինուած էին՝ որ ցուցահանդէսի քննիչ մարմույն կողմէն ամենամեծ զովեստի և զնահատումի արժանացան: “La Perla” ոն խլած է 1924 տարւոյ ցուցահանդէսին

մրցանակը, և մեր հայ հայրենակիցներու ժրաջան ու հնարամիս աշխատութիւնը կը վարձատրուէր Ասկի Մենալով և Արժանեաց Խաչաղանցով: Վենետիկոյ օրաթերթիքնէն՝ “Corriere della Laguna” այս առթիւ հետևեալ տողերը կը զնէ.

“La Perla” Վենետիկիս արուհատական մարզարիտներու զործարանը. — «Վենետիկոյ եղական այս ճարտարարուեստը, շնորհալի ստեղծիչը գեղարուեստի հրաշակիրտներու և նուրբ ճաշակի, յորում արուեստագէտներու երեակայութիւնը կարող է բազմաթիւ յացուեներ ունենալ, այս տարի արժանապէս ներկայացուած էր Լիտոյի ճարտարարուեստական Յուցահանդէսին մէջ «La Perla» զործատան կողմէն: Հասարակութիւնը, մանաւանդ իրական սեղը և օտարականը, - որ գիտէ զնահատել վենետիկեան զունագեղ մոզայիքները, որոնց մով մեծ հաճոյքով կը զարդարուի - հաճոյալից հետաքրքրութեամբ կանգ կ'առնէ հարուստ ցուցագիտելին առջև «La Perla» ջան, որ ներկայիս շատ մեծ յաջութիւնը ու զնահատում ունեցաւ: Գործատանս զործի ձեռնաստութիւնը, տոեւարական լուրջ կազմակերպութիւնը, աշխատութեան նրբութիւնը, անո՞ր կ'ապահովեն լաւագոյն ապագայ և անակնկալ յաջողութիւններ:

«Քննիչ Յանձնաժողովը գովեստի բառեր շուայլելով «La Perla» ին, իր գեղեցիկ արտադրութիւններուն համար, արդարապէս, զայն վարձատրեց Արժանեաց Խաչաղանցով և Ասկի Մենալով: Ասուգիւ արժանի է մեր անկեղծ ուրախակցութիւններուն»:

Մենք ալ մեր ուրախակցութիւնը միացընելով նրբաճաշակ վենետիկեցիներուն և արդարադատ Քննիչ Մարմույն, ի սրտէ կը շնորհաւորենք մեր հայ հայրենակիցները, և ջերմապէս կը մաղթենք լաւագոյն յաջողութիւններ:

